

Երգն անհունորեան եւ յաւերժութեան .  
Եւ տիեզերի խո՛ր դղակառու է —  
Եւ իմ հոգուն եւ , իմ Ոզին կ այն  
Որ դղակառու է , — եւ Մարգար եւ ։

Եւ ահա այնեղ աւերիսն է ծրբում—  
Մաքեր եւ բանիր—ովլիսանի պիտ .  
Եւ գո՛րշ հար է այն—մի հրսկայ զանցուած .  
Եւ հոգու խորից բարբառ եւ լըուու—  
Դողանջը զանջի տիեզերական .  
Եւ դիկ ի աւերիսն իջեռու եւ ահա .  
Դիկ' երա հոգին զանիլիու եւ , —  
Նրան հայրելու եւ բարզելու .  
Եւ արտասուելու , եւ այրելու . . .

Աղեկանդրաբու Ահեցիք հԱԱԱԿԱԿԱԱՆ



#### Պ. ԳՐԻԳՈՐ ԶԱՆՃԵԱՆԻ ՅՈՒԽԵԱՆՆ

Հոկտեմբեր 16ին , Մոկուայի մէջ տօնուեցան .  
Գրիգոր Զանչեանի հրապարակապարական  
դործունէութեան բանունինավանկին յու-  
թելանսը : Պ. Զանչեան հաւաքածանօթ է իրու-  
սոյ մտաւրական զանաբարեն մէջ՝ իրեւ  
ամենէն աղասաւիսն ու աղնուողի հրապարա-  
կափերէն մէկը ուսւ մամեւլին Սահայն հայ  
ցեղէն բղիստ այդ ուժը չէ մոցաց երբեք իր  
արևոնին իր վրայ բառ պարականութիւն-  
ները : Պ. Զանչեան ասիր չէ փախուստ հայ  
ժողովրդին անցեալն ու ներիսն Ռուս-  
ուն ճանչըլլնեւու , եւ հայկական ինդրոյն  
ամենէն խանուան ներկայացուցիւն մէկը  
նեղէ միշտ ա՛ռուսական վետուսութիւն իրագրին  
մէջ ուրուն կ'այսասակիցի բնշպէս եւ իր գրքի  
ձեւով աշխատութիւններուն մէջ : Այդ ուղ-  
ղութեամբ , իր մանէն կարեւոր գործ ,  
վելպայրական օգնութիւն Ռուռիկովոյի գործադր  
Հայերեւուն տիտղոսով հաւաքածուն եւսու ,  
զոր հրատարակեց ասից երկու տարի առաջ ,  
եւ որուն վաճաման հասոյածով չորս որբանոց  
բացուեամ . Հայաստանի մէջ :

Ռուս բարեկամներէս մէկը , որուն առաջարկած  
էի Զանչեանի հաւաքածուին մէկ վերլուծումը  
պատրաստել (որմէ օգտականութիւն ֆրանցացի հր-  
ապարակագի մը քիչ օրէն պիտի հրատա-  
րակէ յօդուած մը բարիզան մամուլին մէջ) ,  
հենեւալ կերպով կ'որուողծէ Զանչեանի  
գերքը եւ անոր Հայաւաքածուիցին նշանակու-  
թիւնը . «Մարտ մը , Հայ մը , Պ. Զանչեան , —  
որուն անունը յարգանդով եւ երախատի-  
տութեամբ կ'արտ սասանու ի Ռուսերուն կողմէ ,

որովհետեւ աւելի քան ուրիշ մէկը՝ ինքնինքը  
նուիրած է Ու աւոյ մէջ հաստատել , կազմա-  
կերպէ , հանրացին Ալեքսանդր Բ. ի թագա-  
ուորդութեան առաջնորդութիւնը Միջ Բարե-  
կառութանց շրջանին ապացուցանութիւնը . — յա-  
ջողած է իմբել , հաւաքածուի մը շուրջը որ  
բարեկամներէն նենարկ մըն է մարդկամայն ,  
աշխատակիցներու բազմութիւնը , որուն  
պարտնակած ստորագրութեանց թուումը  
միայն բաւական է ապացուցանութուն այնիմա-  
ղոյն համար կը մըն թիւքական գժիգիսին մէջ զա-  
լարուուր հայ ժողովրդին համար եւ արամազը-  
րութիւնը զոր անոր օգներու որպէս պատկան  
ամրդային իհանք մը ունենալու կարու ըլլայ ,  
կայսերական ընտանիքն իշխան մը , Մեծ Դուռք  
կոտանդինը , չէ վարանած գրքին ասաշին է ջին  
համար բանատեղութիւն մը տալ , եւ ահա  
կը տեսնենք աշխատակիցներուն մէջ հայր  
ինմաս Սերեբրիկի այս մարտ որուն մէջ կ'անձ-  
նաւ որութ ուղղափառ Ռուսաստանին հրօնա-  
կան հաւատարք , էս Թավթից որ ՚իլիոնաւոր  
Ռուսուրու նետ զաղափարի փոխուութեան  
մէջ կը գտնուի , Վերևակինն , Ռուսերու ա-  
մենէն նշանաւոր նկարիչը , Կոմս Ռումինասիքի  
՚իլիոն Բ . կամեր բարեկամն համարու-  
րութեան ընկերը . «Ա. Բեթերապուրկւարայ Վե-  
տումաթիւ լրացրին անօրէնը , Սբառվիչ ,  
«Անբանիկ եւրոբի»ի ազատանկան հրապարա-  
կարք , հաշկաւոր գիտուններ՝ Քովալեվկովի  
ընկերապան , Թիմիրազանով բաւարանը , Բարփ .  
Քարիչէլ , Բարփ . Ծթաքելգերկ , Կերիէ , իշխան  
Քարիանով , Ռուր , Սթարատինք , Կունչին ,  
Քոմի Քամարգովսիք , Միկիու քոփ , Միկիու Վե-  
սելովլարք , Նալաթիւնանց , Եղազարանց , Կոմ-  
տէնի Ռովարու , Վիլիամսոններ եւ բանաստեղծ-  
ներ ինչպէս Քորուէնչ . Զենու , Գլամու-  
րացացի , Մարտ , Պալմանթ , Մինսկի , Վայն-  
ուկրկ , Պարանձինիէ , Ժնազունիքով , Անթա-  
րիք , Տինէնչ , Եւն , Եւն , Ստիպուած եւ կա-  
մենքն այսկան այս ինքնիւնութիւնը , Եղազունիքով  
Այսու մանաւուած եւ աստորը , որպէս ա-  
նու մնածարանի վաճառումը ապատումը եւ  
անոր աղբեւնութիւն նիւթակն օգնութիւն մը  
հանին կարառեալ Հայերուն Բայց ատոնց  
քով , այդ գեղեցիկ հրատարակութեան մէկ  
քանին հեղինակները չեն քաշուած միանգա-  
մայն իրենց քաղաքական ցմբնումը յախնել  
բացէ ի բաց այն հակառակ եւ անհտառափելի  
միջոցներուն մասին զոր պէտք է ծնուք աննել  
Հայոց վիճակը տեւականութիւն բարենորումը  
համար Այսպէս կոմս Քամարգովսիք , Մոկուայի  
Համալսարանին մէջ միջիացարյին հանրային իրա-  
ւագիտութեան ուսուցիչը , կը գրէ . Աննար է որ  
ու եւ ահանապահութիւն կամ բարենորումը  
ներ կարգապահութիւն հաստատեն թրաքան  
կայրութեան մէջ , ատեն է որ պետութիւն-  
ները հրաժարին զիւանապահութիւն ձևորով

սահեծուած այդ ֆեթիչն որ է թուրքիոյ անձեռն : խելքութիւնը , ատեն է որ զործի սկրսին բնականոր համաձայն թեամբ լր , և ամենէն խաղաղան եւ արդարական միջնորդոյ թուրքիոյ արցի զորւթեան տեղ գնեն նոր և կենան նակ քաղաքական էութիւններ տեսն .

Պ . Զանշան այն Հայերէն մէկի է ու մը ազգային միջավայրէն աւելի բարձր միջավայրներու մէջ փայլուն զիրք մը յաջործիպ գրաւել քաղաքակրթեալ աշխարհին կ ապացուցանեն մեր փղին քաղաքակրթական մէծ կարուութիւնները : միայն ատուգ արցին Պ . Զանշան արժանիպիտի ըլլար մի ճողովրդին երախտագիտութեանը : իր հայապաշտապան աշխատութիւնները , եւ մանաւալարպաէն ան բարուցան ու սիրական անբարդատան մէծ տառայութիւնը զոր Պ . Զանշան մատուցյա այդիին «Եղբայրական օգնութիւն» հաւաքածորով , մը երախտագիտութիւնը կը բիւրապակին եւ անոր կուսան սրտպին , հանգանատագին շնչի մը , զոր աղջովուրով մը կ'ունենայ իրեն ուղղակի օգնակար եղողներուն համար : Անակիքի խմբագրութիւնը յարգանքով կ'ողջունէ Պ . Զանշանին մէջ՝ մեծ հրապարակագիրը , ապնիւ ու մարդասէր մտածողը և բաց հարգիւն հայ զործիչ :

Յառաջիկայ թուով մանրամասն յօդուած մը պ բար նութիւնք Պ . Զանշանին կ ենսագրութեան և յորելեանին :

Ա . Զ .

### ԹՐԱՆՆՎԱԼ ԵՒ ԱՆԳԼԻԱ

Այն Անգլիան , որ իրաւարական դատարանի ամենէն ազատողի ծրագիրը ներկայացւցած էր և անգլիական դատարանուն մէջ , դեռ երեք ամիս շանցած , հրչային ներկայացւցած մը , պատերազմ կը հրատարակէ . . . փոքրիք թրաննվալին դէմ , և ապատերազմին շրաժանիթ զրամի խնդիր մըն է , թրաննվալի հանքերուն տիրանալու փափար , որ կը առջորդ Զէմպրէյշնը եւ իր ընկերները Անգլիան մարգարակին ըսկհանուր քաղաքակրթութեան շանէր ննդիլոյ կողմէն են : Գանհրէն Բարերուոյ Գլուխէ երկնցող երկաթուղին Սարքիէ եւրոպացման մեծ զործիք պիտի ըլլայ եւ անոր անարդի ի բարդուածն էր ու Անգլիան իր քայլութեան մարգարակին ըսկհանուր քաղաքակրթութեան առջև թրաննվալին խոչնորուութիւնը վերջնապէս դադրիցնէ : — Բայց «սարք» տանակետով փոքրիք թրաննվալին վրայ նետուող կնայա Անգլիային արարակ ամոթալի , տգեկ զորութիւն է : Պէտք է վերջապէս ըմբռնենք , աւա՛զ որ քաղաքական հային ներուն մէջ արտօն տեղ չունին Սեր այն Հայերը որկը յամառան երեւակածին , որ Անգլիա «ականինուու պաշտպան» , անկեղծորին ուզց Հայերն արմատապէս ազատել իրենց կացութենէն եւ

արտաքին արգելքներու պատճառովը միայն շրցաւ իր նաւասակին համար , թող քիչ մը խոսնան թրաննվալիք գէմ մղուած այ պատերազմին զրայ : Անգլիա մեր խորիքը յոդուած եցի կերպուսի հարցը կարգադրելու համար , եւ յաջողեցաւ : Հիմա , նորէն միեւնոյն քաղաքականութիւնն է , որ այս անգամ անդիմակ կը զործէ :

Անգլիոյ «մարդասիրական քաղաքականութեան հաւատացողները կրնան նաեւ կարգալ համատար այն յայտարարութեան զոր Դիլը , Փրանսացի մեծ գիտունը եւ նախիկին Արաբինի գործոց սախարարը , դրկած է «Ֆիկաո»ին (23 հոկտ .) հերքելու համար գերման լրաբիներու փերջես հրապարակի զոյցները որոնց համատար 1890իք գէպքերուն միջոցների մասնա որպէս թէ բնութանած ըլլայ Գերմանիոյ հետ համաձայնելով թրաննվալիքն ոգնութեան հասնի բնդէմ ննդիլոյ : «Բարացակամ մեռու մը ընդունեցաց Պէտքներու հարապանութեան պատուիրակը , բայց առանց ուզելու անու հետ խաղազ այն անբարույկան խաղը որ է խաղակերէ մասնելու դիմունութեան ուղարկած լինանիքն էնդի մասնագրեցն այս խնդրոյն վրայ իրենց տեսութիւնը գորիանակի Փրանսական կառավարութեան հետ , եւն ։

Պէտքնոյիք անկարութիւնը կ'ուղղուի Անգլիոյ , եւ յաստօրէն Հայկական խնդրոյն : Անգլիա իր Ֆըլիք Քըրբիով , իր նաւատորմբով , իր ճանաբորվ , գաջակերեց Հայերը իրենց յանդուութեանց մէջ բուռնաւելու , եւ ճիշջան կը անունեցաւ : Այ Անգլիան ոչ Գերմանիան ին իշանացարկեցն այս խնդրոյն վրայ իրենց տեսութիւնը գորիանակի պատուիրակը , Սուլթանին իննի սկսուած :

Անգլիոյ «մարդասիրական քաղաքականութեան» հաւատացողները կրնան նաեւ խորհրդակել հետեւեալ ղեպին վրայ զոր կը պատէ ևնովէ կրեման : Խուսիի անհիմուրութ քաղաքական մէջ , Գուլզուկեան անունով Հայ մը , յարցրէն ի վեր ուն ապատանած , այնտեղ կը հանդիպէ իր հայրն ու եղբայրը պապաննող տանիկին , անոր վրայ կը նետուի եւ զայոյն մը փոքր խոթելով կը սաստիկեցն զայն : Դուլզուկանը նրուեանին երաւուու զատարանին մատջնելու կը տարուի . զինքը կը պաշտպանէ Շուսիոյ աննաշանաւոր ֆաստարաններէն մէկը Քարբէչսէրիք , որ կ'ըսէ , ևնորպակի ամենէն մեծ մոփերը ձայն բարձրացւցաւ այս հազարաւոր անպատասպար մարգոց բնաբարուած իրաւունքներուն համար , եւ այդ բանը պաշտուած ընդունեցան բոլոր պիտու թիւնները : Քէպէս ցաւալիք է որ անկից մեծ օգուն մը շունեցաւ ճնշուած ազգը մահմետականներու : Հըպատակ եղող գրեթէ բոլոր ազգերը պատերազմութիւն ստացան , միայն Հայերը մինչեւ հիմա կը տանջուին ստոնց լուծին տակ : Ռուսատանը , իր պատմական աւանդութիւններուն